

Եսաւ, ձեռնակրեալ պէտքն միւսանգամ
կտպվի։

Յուսամ եւ ակն ունիմի ի մօտց յա
ի ձեռս բերել զամողական օրինակ
զըմէ լրեալ եմ թէ գտանի առ ումեմն
յերբեմ ժամանակի էր սեպչականութիւն
մահ անուանակցին իմց եւ մեծին Պետր
Թաղադրեաց, զըմէ երեարուէն գրեցից
մարթացացի ի ձեռս բերել զայն օրինակ:

Կանանց Ակում. 21/3 Հնկա. 1894:

ՄԻԱՅԾՈՎ Բ. ԱԿՇԵՐԻՄ



ԱՐ ԿՈՐԻՑ ԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՌԵՎՈՐԵՐԸ
ԿՈՆ ԲՈՒԼՈՅ

(Հայունական իրավունք)

6

Ակնարկութիւնը կորեթացւոց թ թղթ
մական մատենագրութեան մէջ:

գարեկից՝ օրէնքն ալ կը յիշուի. Երկրորդ կէտին
մէջ՝ Աստուծոյ հայի հյուսթ եւան բովանդակութիւնը
չի ծանուցաւիր, եւ Երկրորդին մէջ՝ յարութիւնը կը¹
յիշուի առանց “մարմնոյ յատիկացուցաննէ:

1. Ասքրերի բառերի հրատարակից Լակարդ (P. de Lagarde, *Didascalia apostolorum syriace*. Lips. 1854.) գրքին կը խաչ գույքը (Funk, die apostol. Constitutionen 1891. p. 28—75).

• Հրա. Լավարտ, էջ 101: Առաջին անգամ մոտակա ըստ պատմական և Կորնելիաց Գ դրս յարաբերութեան վրա Յ-ն (Zahn, das Evangelium des Petrus 1893, p. 60.)

1 Λεύκη. Φωνή, έξι 56: «Ορθούσας ήρετον περιπλάνησεν
αγέροντα συναντήσας την φύγοντα ήσεκόνδην γε-
ωπόντα διαπέμψεις ήτε ήρετον περιπλάνησεν αργόν
φύγοντα παναγίδην επιστρέψας ήρετον περιπλάνησεν

відм. № 60; від № 90) «для розриву та зупинки

трубы, щоб її відєхати від насоса та зупинити роботу насоса». У цьому випадку буде використано фільтр з пісчаною насадкою, який встановлюється на трубі перед насосом. Він має зупинити всі потоки, що відходять від насоса, але не зупинити всіх потоків, що відходять від насоса. Це можна зробити, якщо відсадка буде встановлена від насоса на відстані, яка дозволяє зупинити всі потоки, що відходять від насоса, але не зупинити всіх потоків, що відходять від насоса.

(Ф. 32) Задача: вимірювати зупинку насоса. Вимірювати зупинку насоса, якщо відсадка встановлена від насоса на відстані, яка дозволяє зупинити всі потоки, що відходять від насоса, але не зупинити всіх потоків, що відходять від насоса.

з Альбінським і Ф. (Hilgenfeld, Bardesanes, р. 65.)

Աւատի նաեւ հօս շենք գտներ կերպական
կոչում մը յունաբէն գրութեան մը մէջ Կորնթա-
ցւոց դ գրբէն:

Հոս կաւարտի հայագիտին դրութեան առաջին մասն եւ հետազոտութիւնը: Յաջորդ մասն այս քր պարունակին անփառեականին հայ եւ լուսն բնակինքնեան, անդ գերեւ: Թարգ մասն թիւնը, եւն է: Երկրորդ մասը (էջ 39-57) հայերէն բնագրին օրինակիլի հրատարակութիւն մըն է՝ պազդառութեամբ բազմաթիւ ձևապրաց, որոնց վայս եւ բրւ հրատարակութեան կերպին վայս հետեւեալու կը դրէ հեղինակը:

“Յաշխրդ Հրատարակութիւնն եղած է այս
ձեռագործ Համեմատ :

S = Σ.Φ.-αγγ., δέκα.ωρήν, γρα. απωλήσεων
από την πατέρα της Κατερίνα Σρασσοριώτικη 1715 β. Ε.π. δέκα.ωρήν σύνθητη εργασία λεπτών παραγγελιών διανομής
ενών έδιδε, ωγή Φωνής που ήταν η φωνή της οικογένειας Λεπτούρη.
αγγ. δέκα.ωρήν παραρτεί σύνθητη εργασία λεπτών ζωγραφικών,
την οποία δέκα.ωρήν έδιδε αγγειού θρησκευτικής θεωρίας
που ήταν η μάντη της Αγίας Φαρεβίλης Λαζαρίδης (Fabricius, Cod. apocr. Novi
Test. III, p. 668—670, θεωρίας θρησκευτικής Κατερίνης).
τη 4681—683^η θερμότ. Ιωνίαν^η: S δέκα.ωρήν
Φωνής από Μαντούδη ήτε επιφύλαξης Ο, 1—16 τε-
ρι, 1—10.

• H = ' 2 եռագիր Հալէպի' Վիստոնեան
եռացոր Ա. Խոսկեանը Հուատարակութեան մէջ:

$P = 2\pi n \omega \hbar / \lambda^2$ կամ $P = \frac{2\pi n \omega \hbar}{\lambda^2}$ այս որ նաև կախիք Արանեցի Վարդապետին Մելիքութիւնը կը բարձրացած է. (տես վերը): Եթիւն թղթերը կը պահպան կատարեն թվու թղթ 69-72-ական թվականներու մասնաւութեան մասին գույքը:

V8-8 = ხօթն ձեռադիրը ի Վէնետիկի,
զոր՝ ըստ անգլեսիթեան Թիմքի՛ գործածած է
Զ՞րհաց: Առանձին դիպաց մէջ կարենի է Թիմքի՛
թարգմանութեան պահի բառիթ ետք որոշել ընթեր-
պուած ողպահ առաքերութիւննեն, զորոնք այս ձեռա-
դիրներէն առած է Զ՞րհաց:

Հայերէն այս ձեռապիրը երկու խմբի կը բաժնուին, մէկ կողմանէ՝ SHPVX (այսինքն V²⁻⁸ ձեռապրաց մին կամ միւսը), միւս կողմանէ՝ V¹ և V²:

Ասոնցմէ զատ բնագիրը վերակազմելու համար ուրի, օգնական միջուներ աւ կան՝

Е = ёвропейські місіонерські організації, які вивозили християнство в Азію та Африку.

Վ'ին: Ստայս նոեւ այ հանգամանաց մէջ ծ-
փրեմաց վկասթի ինչ մէջ արդէք ունի, վասն զի
Ա Ենակայ Հաստարկութեան զիմն եղոյ ձեռա-
դիքն արդէն 999ին գրուած է, ուսաւ եւ մրւա-
դապահութեան ապահով, որ ի հարկէ աւելի հին էր,
շատ մէջ Հնաւթիւն կ ունենայ:

I = Մեկնութիւն Յափշաննու Կախիկի :

**L' = Լատիներէն թարգմանութիւնն ըստ
ձեռագրին Պիլանու:**

L⁸ = Հատիներէն թարգմանութիւնն ըստ
Ժեռապարհին Ղանի:

Հայերէն բնագիրը կարգի դնելու ատեն սա
մեռած է եւ կատարելու:

1. Աւր որ ներքին կամ արտաքին պատ-
ճական է առ այս աշխարհում՝ ՏԻՐԱԿԱՆ

Համարութիւն :
Յ Ա . Պրոց կը շահանց մէջ երբ ընթերցուածոց
մին կը համաձայնի Աստուածաշնչի Հայերն թարգ-
մանական թեատր Հետեւ եւ միւսոք կը շեղի, վերջնուն
ովզանական Կ'ենթադրութ, իսկ առաջինը յեպս
ուղղուած :

4. ԵՐԲ մէկ կողմանէ Ել եւ միւս կողմանէ
Լ. Լ² հռապարակ չկար մնթէ եռա մնեց ունեն . առ

לְעַד־לְעַד יְהוָה שֶׁבֶת־עֲמִימָיו וְעַל־עֲמִימָיו,
וְעַל־עֲמִימָיו רַבֵּבָה בְּרוּגָה אֲלֹהִים
חַסְדָּה וְעַמְלָה. וְעַמְלָה
חַסְדָּה וְעַמְלָה. וְעַמְלָה
חַסְדָּה וְעַמְלָה. וְעַמְלָה

5. Ու սակայ տեղեք Աի առէն ձեռագրա
մշ բառեր կը պահօն, որոնք նախակախ ասորի
բանագույն են ի ինքութեան բառ միացն վկայութեան
ԵԼ' և Լ^o բանդրաց: Արդ այ զիաց մէջ հանենէն
Հաւանականն է որ այս բառերը կամ Հոյ թարգ-
մաննեւ գրութամ ասորի օրինակն մէջ ըստ պա-
տահան կը պահէն, կամ թարգմանիթ դուրս
թուղարժ է բայց սխալնեած ենասծ չըլլապահ կամ
կամու ու գիտամք Ռւսասի սյօնափիք Հոյ ընա-
դիր վրասակամու ասեն դուրս թողու ենք:
Բայց որովհետեւ կարեն ի որ ասոնք ըստ կամ կամ
դուրս կամ ըստան, երբ ծանօթ Հոյ նախա-
գրութիւնք գեռ եւս չէին կազմուած, ուստի
զանոնք թէեւ ընագրին մէջ դուծ ենք, բայց ան-
կիւնակու որ փակածքի մէջ առածք իբրև տարակու-
ասանք:

* Այս ողով կազմած գերեցիկ հատարակութեան եւ հայ մասպիս գերմաններին Թաքամանութեան և լայնորդ կրօնու (էջ 58-69), ուր լատինական թեու Թաքամանութեանը կը հռատարակուին մանաւածան անմենաթեանը հայ ծեռագրի ընթերցուաց եւ ուրիշ անմօթութեամբ տնիաած. Զորուոց գուին է (էջ 70-79) Նիկոնայ Մնկութեան